

Փ Ա Ր Ի Չ Ե Ա Ն Ս Ո Ի Ր Հ Ա Ն Գ Ա Կ

Թ Ո Ի Ղ Թ Բ .

Նոր տարւոյս երեւոյթը . — Նախօրէնի ճառը Օրէնադրական ժողովոյն մէջ . — Նորա միւս ճառը առ դաղդիացի ճարտարս . — Ծերակուտին եւ Ս. ժողովոյն բացուիլը . — Փարիզու նոր արքեպիսկոսոսը . — Փարիզու գերմանացի դաղթականաց ազդամիրութիւնը . — Բոմպակեղենի գործարարաց աղքատութեանը նպատակ . — Իտալիոյ մէջ աւազակներէն զրկանք կրողներուն համար հաւաքումը նպատակ . — Ազգիս հարուստներուն առնելու իրատը . — Կնչիւ մեր աղքատ կաղքատանայ . — Ազգային խեղճութեանց դարմանը գիտնմբ . — Պօլսեցի Հայ տիկնայք . — Անգղիոյ գործունէութիւնը . — Պապին ուր փոխադրուելիքը . — Երուսաղեմի մէջ Ս. Գերեզմանին եւ Ս. Յարութեան գմբէթներուն նորոգութիւնը . — Իտալիոյ ընթացքը . — Կարիպալտին եւ Ալփիցիկի բնակիչները . — Անգղիոյ թաղուհւոյն ընդունած մէկ ընծայն . — Նոր եւ շատին ցանկակե կաղանղչէք մը . — Նպարտվածառի մը փորձանքը . — Նոր տարի շնորհաւորելու նոր կերպ . — 1862 տարուան մէջ եղած տարադրութիւնը . — Թիբոց օէ Մովսիսային թատերգութիւնը . — Վիկտոր Հիւլոյ եւ Պրիզլա . — Սեւ սաստաններ . — Նախօրէնի եւ Կնար . — Թագաւորական նոր լրագիր . — Հեռագրական զարմանայք . — Քլարք տատղարաշխին գիտը . — Ամերիկացոց ցաւակի վիճակը . — Սպիտ փաշան եւ նորա յաջորդը . — Կ. Պօլսի եւ Սոմանեան գրամանոցը . — Կրթութիւնը հաց կերէ :

ինքն Նախօրէնի Գ կայսերական զանն էլնելու ատեն ըստս , , Կայսերութիւնը խաղաղութիւն է . (L'empire, c'est la paix!).

== Ոչ միայն Գաղղիոյ՝ այլ եւ օտար տերութեանց լրագիրները ուրախութեամբ կարդացնր են կայսեր ճառը : Բայց աւելի քաղաքական եւ ճարտասանական զոյն ունի նորա միւս ճառը, զոր խօսեցաւ յունուարի 25-ին բազմախուռն իշխանաւորաց եւ հանդիսաւորաց առջեւ , երբ Լոնտոնի համաշխարհական արուեստասնանդիսին մէջ մետայ ընդունող 1650 զաղղիացի ճարտարները առջեւը կանգնց , եւ ամեն մէկուն արժանեացը համեմատ վարձատրութիւն եւ պատուանշան տալէն ետեւ՝ ներքողց այն ճարտարները՝ որ աշխարհս զարմացոցին իրենց տաղանդովը , եւ Անգղիացոց անգամ նախանձելի եղան : Յետոյ գեղեցիկ կերպով մը դուրս ցատքեցոց Անգղիոյ օրէնագրութիւնը եւ այն ազատութիւնը զոր կվայելին Անգղիացիք : Այն ճարտասանութեամբ լի խօսքերը հանդիսականաց վրայ մեծ տպաւորութիւն բրին , եւ Գաղղիոյ ազատասեր լրագրաց շատը վարպետ գովեստով ու շնորհակալութեամբ խօսեցան , եւ հետեւցոցին թէ շատ հեռու չէ այն ժամանակը՝ յորում Գաղղիան եւս պիտի վայելէ այն ազատութիւնը՝ զոր կայսրը իբրեւ Անգղիացոց ամենէն նախանձելի բանը կգովէ , եւ իրմէն կկատուի որ Գաղղիա եւս վայելէ զայն :

Ակմբի մը մէջ ուր շատ քաղաքագետ անձինք կային , այս նիւրիս վրայ խօսք եղած ժամանակը լսեցինք անուանի ազատասիրի մը ըսածը թէ , , Կայսրը այնպէս կեղրոնացոցած է զամենայն ինչ ի՞ճաղղիա՝ որ ինքը միայն կարող է ինքեան հակառակիլ : Եւ յիբաի , այժմու պարագաներուս մէջ կայսրը միայն կարող էր այսպիսի ազատական ճառ մը խօսիլ , մինչ կտեսնեմք որ ներքին գործոց ոստիկանարանը մեծ աշարջութեամբ լրագրաց վրայ կնակէ , կկրատէ եւ կզատապարտէ , եւ լրագիրք կնձենն ու կքրքրմնջն : Անգղիացոց շատ ասործելի եկաւ Նախօրէնի գովեստը . Լորտ Ռեաուի՝ Անգղիոյ Փարիզ կեցող ղեսպանին ձեռքովը շնորհակալութիւն բրաւ կայսեր , եւ Լոնտոնի լրագիրք փութացան գովեստիք բարգմանել կայսեր ճառը :

== Ծերակոյտը իւր գումարմունքն ըրաւ եւ լմրնցոց : Կվայսուրեր որ Նախօրէնի իշխանը անցեալ տարուան տաքութեամբը զվարտի եւ այս անգամ իպաշտպանութիւն Բտալիոյ , բայց նա ասով զո՞ն եղաւ միայն որ նախորդ արտաքին գործոց ոստիկանն թուովնէլ բացատրէ թէ ինչ պատճառահրամարեր է իւր պաշտօնն : Այս առթով թուովնէլ ազգուճառ մը խօսեցաւ , եւ ցուցոց թէ ինչպէս Հոովմայ ընթացքը չկրնայով Գաղղիոյ պատուոյն եւ Բտալիոյ ու Եւրոպայի խաղաղութեան հետ լծորդել , լաւ համարեցաւ հրամարիլ : Պիլեո ոստիկանը թուովնէլի համառօտ պատասխան մը արւաւ՝ ցուցնելով թէ կայսրը միշտ զո՞ն եղած էր նորա վրայ : Ծերակոյտը լմրնցոց իւր խնդիրը ըստ սովորութեան

== Սեր մէջը սովորական դարձած առած մը կայ թէ Տարւոյն առջի օրն ինչ կերպով անցնի՝ Բոյոր տարին ալ նոյն կերպով կանցնի :

Այս առածին նայելով՝ պէտք է սպասեմք ուրախ օրեր տեսնելու . վասն զի բոյոր աշխարհիս երեսը տարուան այս առաջին օրը անցաւ խաղաղութեամբ եւ ուրախութեամբ , եւ պատերազմի շշուկն ու որոտումը՝ այն օրը չեկաւ չըպպտորեց բարեմաղրութեանցն ու բաժակներու շառաչիւնը : — Իրաւ է , պայծառ արշաւոյսը օրուան գեղեցկութեանը անետաւոր է . բայց ո՞վ կրնայ երաշխաւորել թէ տարւոյն առաջին օրը՝ բոյոր տարւոյն արշաւոյսը համարուի :

Անցեալ բոքիս մէջ ըսածնեքս կտեսնուի որ վերոյիշեալ առածը հաւանականաբար ու ղժբարդաբար պիտի բատուգուի այս տարուանս վրայ . եւ այս ըսածիս նշաններն արդէն բաւական սկսան երևիլ՝ ոչ միայն Եւրոպիոյ մէջ տեսնուած իլլրտմունքներովը , հազա նաեւ միեջեւ յԱմերիկա , իՊարսկաստան , իՀնդկաստան , իԷին եւ իՃափոն , ուր կերևի թէ խռովութեանց եւ արխանեղութեանց տարի մի պիտի ծագի :

== Բաւական ժամանակ է որ Նախօրէնի Սրենսլիր ժողովոյն բացման օրը խօսած ճառերը բոյոր Եւրոպիոյ ուշադրութիւնը կզբաւեն՝ իբրեւ տարւոյն ինչ բաղղ ունենալուն ծանուցագիր : Եւրոպայի քաղաքականութեան վրայ իշխող համարուած ինքնակալը՝ հարկաւ այս պատուոյն արժանի պիտի կարծուի : Կայսեր այս տարուան խօսած ճառը մեծ խաղաղութիւն կխոստանայ , եւ նորա բոյոր խօսակցութիւնը կարծես թէ հաստատութիւն է այն հուշակաւոր խօսքին զոր

զբառը ուղերձ մը մատուցանելով կայսեր, զոր ընդունեցաւ եւ շնորհակալութեամբ :

Այս օրերս օրհնողիբ ժողովն եւս պիտի սկսի իւր գումարմունքը, բայց կերևի քե անոր մէջ ամեն բան խաղաղութեամբ պիտի ջլմրնայ, վասն զի տերութեան ընթացից չհաւնող 5 երեսիկ անձինք, անդամք ժողովոյն, արդէն հիմակուանէ կայսունն իրենց զիտաւորութիւնը որ պիտի խօսին, եւ ասոնց զուխն է ժիւղ—Ֆալը մեծանուն փաստարանը :

== Երեւակոտին մէջ պարսպ էր այն արուը յորում կրնատեր Փարիզու կարգինալ արքեպիսկոպոսը՝ Մոռլօ, որ անցեալ տարւոյն վերջի օրերը վախճանեցաւ, խաղաղասեր եւ աղքատասեր վարուց բարի յիշատակը ձգելով : Շատ եպիսկոպոսներ կապատէին որ Փարիզու արքեպիսկոպոսութեան արուը ժառանգեն, եւ մինչ լրագիրք իրենց կարծիքը մէջ կրերէին, եւ Հոռով կպատրաստուէր պապասեր եպիսկոպոս մը առաջարկելու, կայսրը փութացաւ ու յունուարի 10-ին հրովարտակաւ Փարիզու արքեպիսկոպոս անուանեց զՏառպուա՝ Նանսիի եպիսկոպոսը, որ 1813-ին ծնած է, եւ իւր գործունէութեամբ արդէն ծանօթ էր Փարիզ, իբրեւ պաշտպան զաղղիական եկեղեցւոյ սկզբանցը եւ հոռովմէասեր կողման հակառակ : Հոռով զմկամակեցաւ այս ընտրութեան, բայց ստիպուած է իւր հաւանութիւնը տալու :

== Նոր տարւոյն ու ծննդեան հանդէսներէն ետեւ հասան բարեկենդանի գումարնութեանքը, եւ ստքօք կզբաղի այժմ Փարիզ, փառասոր ցայգանաղեսներով : Սոցա մէջ արծանի կհամարիմ յիշել Փարիզ գտնուող Կերմանացւոց բրած պարանանդէսը, վասն զի Կերմանացի հարուստները եւ գերմանասերք ժողովեցան Կուսնո-Օրէշ ըստած մեծ պանդոկին փառասոր զանլիներուն մէջ՝ 20-էն մինչեւ 200 ֆրանք հատուցանելով ներս մանկու ժամանակ . տիկնայք ալ բերին իրենց գործուածքներն ու նկարները, վիճակ հանեցին, ու բոլոր գումարուած սաակը նուիրուեցաւ Փարիզու մէջ գտնուող աղքատ Կերմանացւոց :

== Երէ մեր ազգին հարուստներն եւս երբեմն իրենց պանդոխտ եղբարց վրայ մտածէին իրենց գումարնութեանցը մէջ, որչափ խեղճեր պիտի օրնէին զիրենք : Բայց մեր ազգայնոց խրատ լինի նետուալ տելիքնիս : Ամերիկայի պատերազմին պատճառաւ՝ բամպակը չգալով Եւրոպա, Գաղղիոյ եւ Անգղիոյ բամպակեղինաց գործարանները անգործ մնացին, անով միլիոնաւոր աղքատ գործաւորք, որոց սպրուստը միայն այն գործարաններէն էր՝ պարսպ մնացին ու իրենց ընտանիքն ալ օրուան հացէն զուրկ . ասով նոցա քաշած խեղճութիւնն ու բշտաւորութիւնը անպատմելի է : Բայց քրիստոնէական եղբայրսիրութիւնը նոցա եղբարց սիրտը վառեց . Գաղղիոյ ամենայն լրագիրք ժողովրդեան զուրը շարժեցին . կայսրէն սկսեալ ամենայն իշխանք, պաշտօնատեարք, քաղաքացիք, հարուստ ու հասարակ անձինք փութացան իրենց ձեռքէն եկած օգնութիւնն ընելու . որով մեծ գումար հաւաքուեցաւ, եւ առանձին ընկերութիւն մը կազմուեցաւ յաղքատասեր իշխանաւորաց, որ այն ժողոված ողորմութիւնը բաշխեն կարօտելոց : Եւ սակայն այն մեծ գումարը Անգղիոյ մէջ ժողովուածին առջեւ շատ քիչ բան կհամարուի : Անգղիացւոց մէջ աղքատասեր անձինք եղան որ 500,000 ֆրանք մեկէն զրկեցին

այն աղքատաց համար . որով այն խեղճ տառապելոց բիւրաւոր օրնութեանցը արծանի եղան : Ոսկերերանին մէկ խօսքը կիշեմ որ աղքատաց ողորմութիւն տալու յորդորելով զքրիստոնեայ կրտք քե . Տառած մէկիղ տեղը Աստուած բիւր հազար պիտի տայ . կհարցունեմ, հապա 500,000 տառղին Աստուած քանի բիւր հազար պիտի հատուցանէ, այն Աստուածը որ այլիին լոման եւս առանց վարձքի չբողուր :

== Իտալիա եւս աղքատասիրութեան գեղեցիկ օրինակ տուեր է այս օրերս : Գիտեք որ Հոռովայ արբանակներն ու Նափոլիի Փրանկիսկոս Բ բազաւորին գարծակայները Նափոլիի գաւառներուն առաջակները կզբգուն, կվարձատրեն ու մեծամեծ վնասներով կեցընեն խեղճ ժողովուորը, յուսալով որ այնպիսի դատապարտելի հնարքներով Ռոմանիոյ եւ Նափոլիի նորէն տիրեն : Քեպէտ Իտալիոյ տերութիւնը ամենայն ջանք կրնէ որ այն առաջակները զարնէ վերցընէ, բայց եւ այնպէս խեղճ ժողովրդեան քաշածը շատ է, ու բիւրաւոր ընտանիք տնանկութեան մէջ ընկան : Իտալիոյ լրագիրք յորդորեցին զազգայինս, եւ ամենայն քաղաք ստորագրութիւնք բացուեցան այն բշտաւոր օգնութիւն ընելու . միայն Միլան քաղաքը ամսուան մը մէջ 100 հազար ֆրանք ժողովեցին լրագիրները, եւ զրկեցին իՆափոլի . բողուր միս քաղաքաց ողորմութեան գումարները :

== Ո՛վ Հայեր, միքէ ձեր մէջ չկան խեղճ կարօտեալներ, չկան ձեր մէջ բշտաւոր ընտանիք, որ ձեր օգնութեանը կրտպանն : Աչուրնիզ զարձուցեք իՉէյրուն . զիտեք որ ձեր եղբայրները, ձեր քորերը զարնուեցան, կողոսպտուեցան, ու խեղճ մնացին : Ի՞նչ օգնութիւն ըրիք նոցա : — Գարձուցեք ձեր աչքը իփոքը Ասիա, զարձուցեք ձեր աչքը իՀայաստան . ամէն տեղ խեղճութիւն, ամէն տեղ տնանկութիւն . կմտածէք արդեօք նոցա վրայ : — Գեո երկ կարդացի Տէպա լրագրին մէջ՝ քէ Բիւրտերը նորէն կոխեր են Մուշի Հայու զիւղերը, զարկեր կողոսպտեր են, ու հարիւրաւոր ընտանիք Ռուսաց սանձանը փախչելով՝ հազիւ քէ իրենց կեանքը ազատեր են : Ո՛վ պիտի կերակրէ զանոնք : — Գարձուցեք ձեր աչքերը նոյն իսկ բազմաձայ քաղաքներու վերայ . ո՛վ Պոլսեցիք, ո՛վ Թիֆլիզեցիք, ո՛վ Նախիջեւանեցիք, զուք որ մէկ զիշերուան պարանանդիսի մը (պալ) համար, մէկ բատերական օրեակի (թօ) համար, մէկ խեղճոյքի համար, մէկ մեռելի յուղարկաւորութեան համար, մէկ հարսելիքի համար, մէկ հագուատի մը համար, մէկ զրօսանաց համար անխնայ ընդունալն, յիմարական ծախքեր կրնէք, կմտածէք արդեօք քէ ձեր քաղաքին մէջ հարիւրաւոր նայ ընտանիք ոչ վրանին հագուատ ունին, ոչ կտոր մը կրակ որ տաքանն, ոչ պատառ մը հոց որ անօրութենէ ջմուսին : Ա՛խ, եղբարք, երէ ունայնասիրութեան համար բրած ծախքերնուս, շուայութիւններնուս մէկ մասը միայն ազգին սիրոյն նուիրէինք, մեր ազգը այսպէս խեղճ ողորմելի չէր մնար :

== Շատ անգամ լսած եմ Պօլիս՝ քէ մեր ազգը երբալով աղքատնալու վրայ է : — Ասոր տարակոյն կայ . վասն զի հարուստները՝ փառասիրութեամբ հնազնետէ ունեցածներն կվատենն, միջակները՝ ունայնասիրութեամբ հարուստ կուզեն երեւիլ . հագուելու, զգուելու, զարդարուելու մէջ հարուստէն վար չեն ոչ զիւր մնալ, անով ինարկի կաղքատան . իսկ աղքատները անօգնական երեսի վրայ մնացած ինչ

կրնան լինել, բայց երև իրշուառութենէ իրշուառութիւն կործանելի :

Հարուստ Հայեր տեսայ, որ երբ Հայ աղքատ մը իրենց դրան առջև կուգար եւ լալով իւր բնտաննացը համար պատառ մը հաց կմուրար, այն հարուստները ոչ միայն իրենց բազմախորտիկ սեղանոյն փշրանքներն անգամ այն խեղճ կարօտելոյն չէին պարգևեր, այլ եւ ծնծով փետով կվոքնտէին իրենց ազգակից՝ իրենց հաւատակից մէկ եղբայրը: Իսկ երբ օտարազգի մէկը իրենց դուռը կգարներ, առատ պարգևներով կձամբէին զինքը, որպէս զի այն օտարազգին երբայ նոցա անուրը քարոզէ: Ընդունան յոյս: — Հարուստ Հայեր տեսայ, որ իրենց աղքատ եկեղեցականին եւ ոչ երեսը կուգէին տեսնել, եւ օտար հասարակութեան իկեղեցականաց շարք, մատնիներ ու քանկազին ժամացոյցներ բնծայ կրնէին, յուսալով որ իրենց անուրը փառաւորութի: — Ընդունան յոյս, վասն զի այն օտարահաւատ եկեղեցականքը զիրենք ծաղր բնողներուն ու մանաւանդ անիծողներուն առաջինն էին: — Հարուստ Հայք մը լսեցի որ ցայգահանդիսի համար 50,000 Քրանք մէկ գիշերուան մը մէջ ծովը նետելու պէս ըրեր է: Քանի բշուառ Հայ բնտանիք այն յիսուն հազարով կրնային իրենց բարեբաղդութիւն պատրաստել :

— Բայց ինչո՞ւ պարսպ տեղը կխօսիմ ու կկրնմ: Անձնասիրութիւնը այնչափ զօրացած է մեր մէջ՝ որ հասարակաց ազգային օգուտը մտածելը անտղոր բան մը դարձեր է: Նոյն իսկ ազգաւորք չեն հասկերնար քէ ինչ կերպով կրնան ազգին խեղճութեանցը դարման բնել: Թրինակի համար, անցեալ տարի Պօլիս գրեթէ ամեն շաբաթ այլ եւ այլ գեղերու եւ արուարձաններու ազգասեր երիտասարդք միջերին ստակ կմտաւքէին եւ ազգային հանդեսներ կրնէին: Ի՞նչ էր այն հանդեսներուն վախճանը: Մեծամեծ ծախքերով շոգեհաւեր վարձել, հրախաղ (ֆիշէկէք) նետել, խնջոյքներ բնել, ազնիւ զինիներ խմել ու կեցցեկներ գոչել սանձանաղբութեան եւ ազգին, մինչդեռ սանձանաղբութիւնը մնօցրնելու կբաշքրշուէր, մինչդեռ ազգը վերջին շունչը հասած՝ հոգեվարքի մէջ կտատապի...: Ո՞չ ապաքէն բիւր անգամ լաւ էր որ այն ժողոված ստակները բնծայուէին բշուառ Հայ բնտաննաց կարօտութիւնները լեցընելու: Այնու ամենայնիւ Պօլսոյ մէջ գովելի էր այն ազգային եղանակը, զոր ուրիշ քաղաքի Հայերը երբէք ցուցուցած չեն: Բայց շատ անելի գովելի են այն սակաւաւոր անձինք որ աշխատեցան աղքատաց համար ողորմութիւն ժողովել, յիշեցընելով ազգային հիւանդանոցին մէջի խոջճալեաց տառապանքները:

— Ո՞րքա՞ր օրհնութեան արժանի են այն Պօլսեցի ազնիւ տիկնայք որ ազգային հիւանդանոցին տնտեսութիւնը վրանին առած՝ կխնամէին այն երեստ ձգուած ողորմելի Հայերը: Փափկասուն տիկնայք տեսայ, որ հեռու գեղերէ՝ գէջ օղերով, զժուարին ձամբաներով կվազէին լայցելութիւն հիւանդաց, կբնէին նոցա միճակը, կզանային օգնել եւ միխրարել զնոսա: — Գեղեցիկ օրինակ, բայց եւ սրբափ քիչ են նետնողները:

Պօլսոյ պէս քաղաք մը, ուր գրեթէ երկուհարիւր հազար Հայոց փառաւոր բազմութիւն մը կայ, ուր Հայերը հարուստի անուն եւ իրաւունք կվայելեն, տերութեան պաշտօնները կվարեն, փառաւոր պալատներ կրնակին, սիրուն ամարանոցներ կշինեն եւ ամեն կերպ եւրոպական շուայու-

րեանց ետեւէ կերբան, Պօլսոյ պէս քաղաք մը կրսեմ, ցաւալի բան չէ տեսնել որ Հայերը մէկ ազգային հիւանդանոց մը անգամ չեն կրնար պահպանել: Ո՞վ կարող է հաստալ որ 200,000 հայ, քանի մը հարիւր ազգային աղքատներու չեն հոգար հաստատուն եկամուտ մը կապել, կերակրել զնոսա եւ զգեցուցանել . . .

Բայց գէր Պօլիս այսչափն ալ կայ. եւ երէ հասարակաց փոյր շատ չերեւի, գէր առանձին աղքատախիբաց օրինակներ խիստ շատ կան. հապա ճւր են ուրիշ հայաբնակ քաղաքաց ազգային հիւանդանոցները, անկեկանոցները, որբանոցները . . . . Ախտո՞ւ, եւ ոչ շուքերը կան . . . :

Բայց բողոմք այս ցաւալի խորնրգածութիւնները եւ անցնիմք ուրիշ խնդիրներու:

— Անգղիոյ կառավարութիւնը մեծ գործունեութեան մէջ է այժմ, եւ իւր ազդեցութիւնը նետզնետ կտարածէ օտար ազգաց վրայ: Յունաստանի խնդրոյն ամենայն կերպով ետեւէ է որ վերջ մը տայ յօգուտ իւր:

— Անգղիան ետեւէ է որ իւր ազդեցութիւնը նաեւ Հռովմայ վրայ տարածէ: Օսո-Ռըստէլ առաջարկեր է պապին որ Մալթա քաղաքի ու նոն փոխադրէ իւր արքունիքը, կամ Անգղիա երբայ, հանգիստ նստի մինչչեւ որ Իտալիոյ խրնդիրն որոշուի: Այս լուրը մեծ ուրախութիւն պատճառեց նոս հռովմեասեր լրագրաց, ու սկսան յայտնի քարոզել քէ „Աստուծոյ մատը կայ այս տեղ“, իբր քէ բողոքական Անգղիան դառնայ ինռովմեակաւորութիւն՝ պապին ներկայութեամբը: „Հռովմը պիտի ազատուի բունաւորաց գերութենէն իձեռն Անգղիոյ, եւ Անգղիան պիտի ազատի իձեռն Հռովմայ իգերութենէն սատանայի“ կգոչէր իմաստակ լրագիր մը: Չարմանալի տրամաբանութիւն: Կերեւի քէ այդ մարդիկը պապին վրայ այնպիսի գաղափար մը ունին որ իբր քէ պիտի կարենայ իւր երեսուրովը միայն յստիշտակել Անգղիացոց կշոռոյ ու ծանրախորհուրդ (չբսեմ պաղ) սըրտերը: Հապա ինչո՞ւ այն ազդեցութիւնը չունի պապը նոյն իսկ Հռովմայ մէջ ու հռովմեացոց վառվրուն երեսակայութեանը վրայ: Եղան եւ լրագիրք որ խոնարհաբար խորհուրդ տուին պապին որ Կոստանդնուպօլիս կամ Երուսաղեմ փոխադրէ արտօր, որպէս զի Մանձիսի յաջորդը գայ ոտքը համբուրէ, եւ Շէյխ-Իւլ-Իսլամը՝ իւր մարգարէին . . . զուրանը պատառ պատառ ընէ, պապին ոտքին տակ զնէ: Ուրիշ մը կրսէ քէ պապը Կոստանդնուպօլիս որ փոխադրուի, արեւելեան եկեղեցիք պիտի ընկնին պապին զիրկը եւ մեղայ գոչեն: Ուրիշ մը երուսաղեմ կառաջարկէ, որպէս զի Մովսիսի որդիքը մագնն գունդազունոյ ու Յորդանանու ջրերուն մէջ մկրտուին:

Երէ յիբաւի այս զօրութիւնն ունի պապին երեսուրը, մեծ առաքինութիւն կզօրծէր՝ երէ կչներ Հռովմէն, ուրկէ զինքը կվոքնտեն, եւ երբար իւր զօրութիւնը Անգղիա, Տանկաստան ու Երուսաղեմ ցուցընելու, անկից ալ ուր որ ուզէր անցներ մինչչեւ իՉին եւ իՃափոն: Սակայն Պիոս Թ կերեւի քէ լաւ հասկըցած է այն առածը քէ „Լաւ է այսօրուան սակաւք, քան քէ վաղուեան շատ“ . . . ուստի անելի կուգէ Հռովմը պահել քանի մի հարիւր հազար ակամայ հրպատակներովը, քան քէ արեւելքի եւ արեւմտքի բիւրաւորաց իշխանութեանը ետեւէ ընկնիլ:

Իսկ քէ ինչո՞ւ համար Անգղիան այժմ պապին մօտենալ մը կցուցընէ, պատճառն յայտնի է. վասն զի Անգղիան

միշտ կփափաքի Գաղղիոյ ազդեցութիւնը կտորել Հռովմայ վրայէն, եւ լաւ գիտէ որ երէ գալալը ձեռք ձգէ՝ բոլոր հռովմեականութեան վրայ մեծ ազդեցութիւն պիտի ունենայ : Այս բանս հասկըցած կերեւի Նափոյէտն, եւ ջնմ սըխալիք երէ բռնմ որ կայսեր այս երեք ամսէ իվեր Հռովմայ կողմը հակելուն ներքին պատճառը այս եղած է, որ մի գուցէ պապն ինքրզինքը Անգղիոյ ձեռքը յանձնէ :

— Որովհետեւ խօսքը Երուսաղեմայ վրայ եկաւ, կուզեմ որ բերեցողք զիտնան քէ Սուրբ Գերեզմանին եւ Սուրբ Յարութեան եկեղեցւոյն զմբերները նորոգելուն խնդիրը որոշուեցաւ, եւ ծախքը երեք տերութիւնք պիտի ընեն՝ Ռուսը Գաղղիացին եւ Տաճիկը : Իսկ ճարտարագետն է Ռուսի նըպատակ Գերմանացի մը : Գմբէքը այն աստիճանի նիցեցեր է եղեր որ ըստ քննութեան ճարտարագետաց մեծ վտանգի մէջ էին կըսեն նաատացեալ ուխտաւորք. ուստի ժամ մի յառաջ պիտի ծածք մի շինեն որ ապահովցնեն ուխտաւորները, ու յետոյ պիտի սկսին նոր զմբէք շինել : *Իւնիօն* (պապական օրագիրը) կաւելցընէ քէ ,,Պապը բոլոր հոգով կրողօք որ Ռուսաց *ձերեւորկաւ* տերութիւնը եւ ներտիկոս ճարտարագետը՝ *ուղղափառ* Գաղղիոյ նեա Սուրբ Գերեզմանի նորոգութեան ջմանակիցին : Կերեւի քէ Պիոս Թ կմտնան *այլազգի* Յամանցին . . . Բայց որպէս եւ իցէ, երէ պապը այդչափ խղճմտանք կընէ *ձերեւորկոսաց* ստակին, բոզ զուր բողոքներ ընելու տեղ՝ ինքն իւր *ուղղափառական սուրբ* զրամներովը (զոր բոլոր աշխարհքի հռովմեականներէն կծողով յանուն նաատոյ) այդ նորոգութիւնն ընել տար : — Լաւ լաւ (կատասխանէ Անրօնէլլի կարդինալը) բայց այդ ուղղափառական սուրբ զրամն մեզ նարկատր է որ աւազակներու ստակ կերցընեմք, ոտք հանեմք . . . մենք շինութիւններ ընելու ժամանակ ջունիմք . . . — Իրան է, Գերապալժառ, զուրք միայն աւրելու, կողոպտելու, ջնջելու ժամանակ ունիք . . .

— Իտալիոյ այժմու ոստիկանաց ընրացքը խոնձմական է, եւ փոխանակ վայրասպար ,,Հոնովմ, Հոնովմ“ աղաղակելու, ինչպէս Ռիքազոնի եւ Ռարնցցի ոստիկաններն ըրին, այժմաններուն փափաքն է նախ տերութեան ներքին կարգադրութիւնն ընել, եւ յետոյ ժամանակին բողոյ Հռովմայ խնդիրը՝ առանց յուսանատելու :

— Կարիպալտին այժմ այնքան առողջացած է որ կըցեր է նաեւ ձի նստել եւ որսի երբալ : — Լէյփցիկի բնակիչքը Կարիպալտիին ընծայ զրկեր են արծարք զափնի պսակ մը, ոսկի շրջանակով. ամեն մէկ տերեւներուն վրայ փորագրուած է եղեր Խոալիոյ մեծամարբաւ զօրավարին ըրած յաղբութեանց անունները, եւ այսպիսի վերտառութիւն մըն ալ աւելցուցած. ,,*Առ Կարիպալտի զիւցազն Խոալիոյ*“ : Պապին նեա զրկած էին նաեւ փառաւոր նամակ մը, Լէյփցիկի պատուաւոր անձանց ստորագրութեամբը :

— Անգղիոյ բազուհին եւս ընծայ մը ընդունեւ է իւր ամուսնոյն վախճանած տարեկարձին օրը : Անգղիոյ նարուստ տիկնայքը միարաներ են, եւ ստակ ժողովելով փառաւոր աստուածաշունչ մը կազմել տուեր են ընդելուզեալ մարգարտով եւ ակամբք պատուականօք : Այս հօգեւոր եւ մարմնաւոր ընծայն շատ նաճոյ անցեր է բազուհոյն :

— Որովհետեւ կարգը ընծաներու եկաւ, ջմոռնամ նոր կաղանդեք մըն ալ պատմելու, որուն շատեր զիտնմ որ պիտի նախանձին : — Հարուստ իշխանին մէկը տարւոյն առջի օրը բարեկամութեան ընծայ կըրկէ հասարակ սեւ մետաքսէ շրջագցեստ մը (*ֆիւրսով*) : Այն տիկինն որ մեծամեծ ընծաներու ակնկալութիւն ունի եղեր, երբ կտեսնէ որ յոյսը պարսպ ելաւ, ու հազիւ քէ հարիւր ֆրանքնոց ընծայ է առածը, սաստիկ կըրկանայ . . . Ո՛վ անզգամ, ո՛վ ազան, ո՛վ ժլատ, ո՛վ փոռ կենդանի — կզոչէ բարկութեամբ — մյս էր ուրեմն ինձի ընկիւք ընծայդ, մյս էր ինձ ընկիւք փոխարենդ . . . սպասէ որ մէկ մ’ալ դու իմ երեսս տեսնես, զարշնիք ձեր : Այս կըսէ ու կատաղութեամբ կարծակի շրջագցեստին վրայ ու բզիկ բզիկ կընէ : Մէյմն’ալ ինչ տեսնէ, աջուրները կըլանան . կարծէ քէ երազ է տեսածը . . . սիւսեփ (*հօնուտ*) մեծութեամբ քսանուերկու ազամանդ (*պոլսերի*) կոճակներ շրջագցեստին կուրծքին վրայէն կըրափրբփին : Աւելորդ է ըսել քէ տիկնոջ բարկութեան արտասուքները ուրախութեան արտասուքներու փոխուեցան, ու տուած անեծքները՝ անուշ անուշ օրհնենքներու :

— Տեղը եկաւ, ուրիշ բան մ’ալ պատմեմ, որ զարձեալ նոր տարւոյ նեա կապակցութիւն ունի, բայց ափսոս որ սորա հետեւանքը շատ ուրախական չէ : — Բարեւիրտ նպարաժանափն (*épiscier, պագայ*) մէկը, կաղանդին օրը հաշիւները քննելով եւ տեսնելով որ բաւական շան ունի, նոր ընդունած քանի մի հազար ֆրանքնոց զրամագլուխը զբպանը կընէ եւ տնէն դուրս կելնէ, միտքը զնելով որ կարգէ դուրս ուրախութիւն մը ընէ. շատ մտածելէն վերջը կորոշէ որ բատրոն երբայ, եւ le Fils de Giboyer անունով Յմիի բատրերախաղը տեսնէ, որ բաւական ժամանակէ իվեր շշուկ կհանէ Փարիզու մէջ : Սրտին ուրախութիւնէն մեր նպարաժանափն ալ այս խաղն հաճոյ կերեալ, քեւ շատ բան ալ ջնասկընար : Բայց ինչպէս կլինի՞ ջգիտեմ, վրան յանկարծ տկարութիւն մը կուգայ, կփութայ բատրոնէն կելնել ու տուն զառնալու : Երբ կառք մը կփնտռէ որ մէջը մտնէ, երկու մաքուր հազուած պարոնայք տեսնելով նորա շփոթութիւնը, քովը կվազեն, կառք մը կպտնեն, սիրա կուտան ու բարեկամական խօսքերով կնտեցընեն մէջը, եւ կասկածելով որ մի գուցէ ճամբան կառքին մէջ փորձանք մի պատահի իրեն, յանձն կառնուն նեա ընկերակցի որ մինակ ջմնայ, ու կտանին զինքը նորա տունը, վեր կըհանեն, կհանուեցընեն, կպատկեցընեն ու քիչ մը նեա խօսակցելէն յետոյ, զիշեր բարի մտղբելով կելնեն : Երկրորդ օրը կզառնան կուգան՝ ու հիւանդին առողջութիւնը կըհարցընեն . կզմայլի նպարաժանառը այն ազնուական եղբայրսիրութեան վրայ . խօսքէ խօսք անցնելով մեր պարոնները կիշեցընեն որ երկզ զիշեր վճարեր են երկուք ու կես ֆրանք կառքին համար : Նպարաժանառը շփոթելով՝ ,,Պարոններ, կըսէ, ջգիտեմ ինչպէս եղեր է որ զբպանիս մէջ ջգտայ իմ բղբապանակա (*փորթփոյլ, ճգտակ*) ուր հինգ հազար ֆրանքի բուղբ ալ կար . — Շատ ցաւալի բան, կըպատասխանեն ազնուականները, անշուշտ երկէ բատրոնէն դուրս կելնելու ժամանակ վրայէդ ընկած կլինի . բայց հոգ մ’ընեն սիրելի, մենք կպտնեմք : Այսպիսի անոյշ խօսակցութեամբ կզբաղեցընեն հիւանդը, ու պարոններէն մէկը շատ հաւանելով նպարաժանափն ոսկի ժամացոյցը եւ շրջ-

բային ծանրութիւնն ու բանուածքը կրենէ: Քանի մի ժամ այնպէս նպարտաճառք մխիթարեցէն յետոյ „Մնաք բարով, կրսեն, խոստանալով որ երկրորդ օրը նորէն նիւանդ-տեսի գան:

Նպարտաճառքն ուրախութենէն աչքերը լեցուեր են եղեր. բայց շատ աւելի լացաւ, երբ պետք լինելով որ ժամացոյցը նայի՝ տեսաւ որ ժամացոյց չկայ, աներևոյր եղեր է. գանգակ կբաշէ, ծառան կկանչէ, ետեւնէն կվազցրէ, բայց ոսկի ժամացուցին նետ մեր ազնուականներն ալ աներևոյր եղեր էին:—Նպարտաճառք դեռ յոյս մը ունի որ երկրորդ օրը նիւանդ-տեսի որ գան՝ լանկածակիի բերէ գանձոյք, ծառային ալ կապուրէ որ նոցա զայտն պէս վրաներէն դուրս կզգէ, ու կամացուկ մը երբայ զինուոր բերէ. այս ամէն զգուշութիւններէն ետեւ սիրտը հանգստացած որ գողերը ծուզակին մէջ սխտի բռնէ, կսկսի ապասել որ գանձը բնդունի:— կրսեն բէ մինչեւ ցայժմ կսպասէ, ու ծեմ դեռ շատ ալ կրնայ սպասել, որչափ եւ ուզէ:

— Բայց միայն այսպիսի դժբաղդութիւններ չեն նոր տարւոյն առաջին օրը շատին անխորժ օր ընողը. հապա այն ստիպողական քաղաքավարութիւնը՝ որով հարկ է այցելութեան երբաւ ու ժամանակ եւ շունչ կորսնցընես ունայն տեղ, եւ շատ անգամ բերնով այնպիսի բարեմտորութիւն մը բնեւ՝ զօր սիրտդ,—հակառակն ալ չբսեմ,—գոնէ նոյնը չմտղրեր: Փարիզ սովորութիւն կայ որ բարեկամաց զրկուի այցելաբարտ (carte de visite). իրաւ, ասով բէ ժամանակ կշահիս եւ բէ ձանձրութենէ ազատ կմնաս, բայց եւ այնպէս քիչ նեղութիւն չէ միտքդ բերելդ ոչ միայն մերձաւոր՝ ալ եւ խիստ նեղաւոր ձանչորներդ, ամէն մէկուն անուեր գատ գատ պատրուակի (enveloppe) վրայ գրել, նոցա պատուանուեր, նոցա բնակութեան փողոցը՝ տանը բիւր, ու ժամանակին տանիլ թղթատուեր ձգել եւ ամէն մէկ համարին ալ գատ գատ վճարել:

— Լոնտոնի Քայմա լրագրին մէջ անցեալ օր այս բանիս վերաբերեալ զիւտ մի կարդացի, որով Սուչորտ անունով անգղիացին այս ամենայն նեղութենէն ազատուաւ հընարքը գտեր է: Քայմաի մէջ նետեսեալ լայտարարութիւնը տպել տուած էր.

„Ռիչարտ Սուչորտ կրտսերմտղրէ նոր տարի այն ամէն անձանց՝ որոց սովոր էր զիր գրել կամ այցելութիւն ընել կամ այցելաբարտ առաքել, յունուարի 1-ին“:

Ի՞նչ կրտք այս զիւտին . . . արդարեւ անգղիացոյ արժանի զիւտ: Երբ այս իմ զիտողութիւնս կրեի՝ հմուտ Քաղզիացի ծերուկ բարեկամիս մէկուն, նա պատմեց ինձ բէ Լուչովիկոս ժէ-ին զինակիրը Վիքտօր Տօժօ, անգամ մը նոյն ատենի լրագիրներուն մէջ նրատարակել տուեր է եղեր բէ նոր տարւոյն օրը ճաշու ժամանակ իւր ամէն ազգականքն ու բարեկամքը զինքը յիշեն ու կենացը բաժակ մը խմեն, խոստանալով բէ ինքն ալ անպատճառ նոցա ամէն մէկուն կենաց համար մէկ մէկ գատար զինի սխտի խմէ:

— „Այս ալ լաւ է, բսի բարեկամիս, բայց Պարոն Տօժօսին ստամոքսն ու լեցուն շիշերը պետք է ունենայ մէկն որ ամէն բարեկամի, ամէն ազգականի կենացը համար մէկ մէկ բաժակ կարենայ պարզել“:

Գերմանացի բարեկամ մ'ալ որ մեզի ճաշակից էր, վրայ

բերաւ բէ Գերմանիոյ ու Ռուսիոյ մէջ այժմ լաւ սովորութիւն մը սկսերէ, որ նոր տարւոյն եւ ամէն մեծ տներուն օրերը, (որ սովորութիւն կայ իրարու այցելութիւն ընելու), տետրակ մը կշինուի, շնորհաւորութեան ձանձրութենէն ազատիլ ուզողները անուննին նոն կատրագրեն, տուգանք մը տալով յօգուտ աղքատաց նոյն քաղաքին. եւ այս պատուաւոր տուգանքին չափը իւրաքանչիւր ստորագրուողաց ձեռքն է, մէկ ֆիօրինէն մինչեւ 5—10—20—100 եւ այլն ֆիօրին ստորագրել: Անա ճարտար եղբայրսիրութիւն՝ որ լաւագոյն է քան զամենայն վերոյիշեալ զիւտս, եւ որուն կփափաքիմ որ նետեսին նաեւ մեր սիրելի ազգայինք:

Բայց կաղանղը մէկդի բողոմք, որովնետեւ նա արդէն բողոց զմեզ, եւ ամբողջ ամիս մը եւս գլորեց մեր վրայ: Անցնիմք ուրիշ խնդիրներու:

— Անցեալ 1862 տարուան մէջ Եւրոպայի երեք ընդերցատեր եւ լուսաւորեալ ազգաց մէջ նետագայ չափով նոր զիրք ելեր ու տպագրութիւն եղեր է. ԱՆԳՂԻԱՄ 4,828 տետակ զիրք, ԳՊՂՂԻԱՄ 11,484, ԳԵՐՄԱՆԻԱՄ 14,000:

Մեր ազգին մէջ արդեօք քանի հազար նոր զիրք . . . հազար չկայ նէ, քանի հարիւր նոր զիրք . . . դժբաղդարար հարիւր ալ չկայ, լիսուն ալ չկայ . . . Բնքէ, ինչքան ետ մնացեր եմք, եւ զուցէ դեռ չեմք հասկընար:

— Գաղղիոյ նոր զրքերուն մէջ Թիբրցօ տէ Մոյիկեա սպանիացի նեղինակին բատրերգութիւնները, զոր բարգձանց Ալֆոնս Ռուայէ նեղինակը, ամէն բանասիրաց հաճոյ եղան: Այս բարգձանձար սպանիացին (Պօլտոյ Մեղուէն շլսէ) պատուաւոր վարդապետ մի էր, որ զուարճախօս ու համարձակ կատակերգութիւններովը իւր ժողովրդեան ախտերը դուրս դատրեցընելով նշաւակեց, եւ դատուեցաւ իկարգս երեսնի կատակերգուաց Սպանիոյ, մինչեւ Գաղղիացիք արդ արժանի կհամարին բարգձանել, եւ լրագիրք մեծամեծ գովասանք կուտան, ցաւ ու զարմանք ցուցընելով որ մինչեւ ցայժմ չէ բարգձանուած այս անուանի նեղինակը:

— Անցեալ տարւոյն ամենէն անուանի գրուածքն եղաւ Գաղղիոյ մէջ Վիկտօր Հիէկոյի „ԹՇՈՒԱՌՔԷ“ (Les Misérables) վիպասանութիւնը, որոյ վրայ աւելորդ կհամարիմ խօսիլ, որովնետեւ ընդերցողը անշուշտ կամ այն աշխարհաբարտ զիրքը տեսան, կամ բարգձանութիւնը կարդացին, կամ գոնէ օտար եւ ազգային օրագրաց մէջ վրան տեղեկութիւն աւին: Վիկտօր Հիէկոյի որդին Ֆրանսուա՝ իւր հօրը վիպասանութիւնը բատրոնի վրայ առաւ եւ պիտի ձեւացընէր իՓարիզ, սակայն տերութիւնը նրաման չտուաւ: Այն ատեն նեղինակը Պրիւքսէլ անցաւ եւ նոն ներկայացնել տուաւ, բայց ինչպէս շատերէն լսեցի, կերեւի որ մեծ լաջողութիւն մը չունեցաւ. նոյն իսկ լրագիրք չկրցան մեծ գովատտ մը տալ, եւ բնական բան է որ այն բարգձանատոր վիպասանութիւնը երբ կարատուի, բատրոնի վրայ առնուի, կարելի չէ որ նոյն սպասարութիւնն ընէ հանդիսականաց վրայ, եւս առաւել երբ բատրերգուն շատ վար լինի հանձարով քան զբնագիր վիպասանը:

— Նոր բատրերգութեանց մէջ՝ Պրիլցոյսոն նեղինակը՝ Լեուստ անունով բարասնութիւն (drame) մը գրեց որ արլուր ու սիրտ շարժող ոճովը շատ հաճոյ անցաւ: Լեուստ,

ինչպէս ժան — վաժան, (վիկտոր Հիւկոյի նոր վիպասանութեան զիցազնը) մեծ գժուարութիւններ կկրէ պատուաւոր ընկերութեան մէջ մտնելու, առաջին սխալմանքն ետեսն, ամեն վիճակէ կանցնի մինչեւ որ անմեղ օրիորդի մը ձեռքով վերջապէս ընկերութիւնը կհաշտուի այն բշտազգայուն անկեղոյն նետ: Հիւկոյ եւ Պրիզպատ կարծես Պուալոյի այս երկու գեղեցիկ տողն ներշնչուած են.

L'honneur est comme une Ile escarpée et sans bords,  
On n'y peut plus rentrer dès qu'on en est dehors.

Պատին է կրղզի սեպ անկար անել,  
Ով անտի ելաւ՝ չբժրտներ միւս նեղ:

— Շատ կիսուուի այժմ նոր կատակերգութեան մը վրայ, զոր զրկց բասերբզուն Սարտու.՝ *Սեւ սատուաններ* (Les diables noirs) անունով, զոր վտովի բատրոնը պիտի ներկայացնեն, ակնկալութեամբ մեծամեծ շահուց. բայց տերութիւնը արգիլեց, եւ չգիտցուիլ րէ նրաման պիտի տայ րէ ոչ: Այս արգելմամբ բատրոնը երեք նարիւր հազար Ֆրանքն աւելի կկորսնցնէ, եւ նեղինակը՝ յիսուն հազար Ֆրանք:

Երանի այն ազգին որոյ մատենագիրք այսպէս կիտխարինուին: Սարտուն մէկ բատրերգութիւնը կվաճառէ յիսուն հազար Ֆրանքի, եւ վիկտոր Հիւկոյ 300,000 Ֆրանքի իւր *Թշուառք* վիպասանութիւնը. իսկ հայ բատրերգուն, հայ վիպասանը չգիտեմք րէ 300 օրինակ կրնայ ծախել իւր աշխատասիրութենէն, եւ այն եւս ոչինչ գնով մը . . .

— Գաղղիոյ կայսրը բաւական ժամանակէ իվեր կաշխատի, կրանն, Կեսարու պատմութիւնը գրելու: Մեծ գովութիւն կուտան՝ երէ շողորորութիւն չէ բրածնին: Արդէն ծանօթ է կայսեր մատենագրութեան մէջ ունեցած համբաւը, ուստի եւ ամենքը փափաքանօք կսպասեն այս նոր երկասիրութեանը: Կեսարու վրայ գրողներ շատ եղած են նին առնենն իվեր, եւ առաջին գրողն է ինքն իսկ Կեսար: Լամարքին հատոր մը նուիրեց Կեսարու. այժմ նետաքրքրական բան է րէ Կեսար մը՝ ինչպէս պիտի դատաքննուի կեսարէ մը: Կրտն րէ կայսեր ձեռագիրքը պատրաստ է, եւ կսպասէ մէկ հնագիտական քննութեան մը աւարտելուն, որոյ վրայ երկու մեծանուն հնագետք *Սաուի* եւ *Սոյսի* իրարու ներձակ կարծիքներ ունէին, երկուքն եւս բաւական զօրաւոր ազատուցներ բերելով իրենց կարծեացը հաստատութեան: Կայսրը այս հնագիտական խնդիրն որոշելու համար այլ եւ այլ տեղեր փորել տարու ձեռք զարկեր է, եւ կսուի րէ նոր քննութիւնները վերջապէս այս խնդրոյն լոյս տուին, եւ այսուհետեւ կայսրը կրնայ աւարտել պատմութիւնը:

— Մինչդեռ Գաղղիացոց կայսրը պատմութիւն նրատարակելու կզրազի, ուրիշ բազաւոր մը լրագիր գրելու ձեռք զարկեր է այս տարի: Ո՞վ կարծէք. . . — Նոր Զեյանափոյ մէջ *Փօրսբան* Բ, Հնդիկ ցեղի մը բազաւորը, որ նոր գործունէութեամբ բազաւորական գաւազանը խմբագրի գրչին հետ միացնելով *Արքայական լրագիր* մը սկսեր է նրատարակել: Առաջին յօդուածին մէջ կզրուցէ եղեր րէ „Մեծ վատմութիւն ունիմ ապագրութեան զօրութեան վրայ. տպագրութիւնը պէտք է ամեն բան կարգաւորէ: — Երանի րէ մեր ազգին ցառալի վիճակն եւս կարգաւորէր տպագրութեան, իւր նօր զօրութեամբը, որ Հնդիկ բարբարոս ցեղէ մ՝ ալ վար չմնայինք. . . :

— Բայց ապագրութեան պէս մեծ է եւ զարմանալի եւեւ եկեքորականութեան զօրութիւնը, որ գաղափարները սկսաւ անճնարին երազութեամբ ծառայել բոլոր աշխարհիս երեսը: Նափուկոնի օրենսդիր ժողովոյն բացման ժամանակ խօսած ձեռք (զոր համակիս սկիզբը յիշեցի) դեռ կայսրը իւր պալատը չգարձած՝ կարդացուեր էր Լոնտոնի եւ Պրիւսիակի մէջ: 1324 բառ եկեքորական բելին վրայէն 16 վայրկեանի մէջ սաներ բոսեր եւ հասեր էին այն մայրաքաղաքները: Ո՞ գիտէ ինչ ապագայ կպատրաստէ այս անպին զօրութիւնը բովանդակ աշխարհի:

— Քլարք ամերիկացի աստղարաշխարհ Գաղղիոյ նեմարանէն մեծ վարձատրութիւն ընդունեցաւ իւր անգոյն ապակիով շինած նոր առարկականին (objectif) համար որ 47 հարիւրորդամերք բացուածք ունի եւ եօրը մերք վառարան: Քլարք այս կարգէ զուրս մեծ դիտակովը, որոյ նմանը աշխարհիս վրայ չէ եղած, ճնիկ համաստեղութեան քով փոքրիկ աստղ մը գտաւ, որով այսուհետեւ կմեկնուին մեծ աստղին վրայ երեւցած շրջանական փոփոխութիւնները:

— Երանի րէ Ամերիկացիք Քլարքի օրինակին հետեւելով՝ գիտութեանց եւ ուսմանց աւելի պարապելին քան րէ զիրար զիշատելու: Պատերազմը առաջ կերբայ, եւ երբեմն այս եւ երբեմն այն կողմը կզօրանայ աննշան լսողութիւններով, բայց մեծ ջարդերով:

Գանձը բոլորովին պարսպուած է եւ վաշինկրոնի ժողովը նրաման տուեր է ելեւմտից ոստիկանին որ 5 հազար, 500 միլիոն Ֆրանքի դրամարուղք տպուի, որպէս զի առաջիկայ տարուան պատերազմի ծախքն էլնէ: Բայց այժմ ոսկին որ արդէն Ամերիկայի մէջ 3½% է, ինչ պիտի լինի՝ երբ այս սարսափելի գումարը զուրս հանեն: Դրամարուղք տպելը դիւրին է, բայց միւրէ Ամերիկան ունի այնչափ հարստութիւն որ կարենայ զայն ոսկով հատուցանել: Պատմութեանց մէջ այս բանիս օրինակը չէ տեսնուած: Փարսուհներու զանձերը, խալիֆաներուն *Հազար ու մէկ զիշկրներուն* մէջ յիշուած հարստութիւնները՝ ոչինչ են այս գումարին առջեւ: Բայց գոնէ նոքա բուրգեր, Թերէներ, Պաղտատներ բողոցին ապագայից. ինչ պիտի բողոցն Ամերիկացիք այս սարսափելի գումարը տարուան մը մէջ վատնելով, բայց երէ ամեն տեղ աւերակ եւ կորուստ:

Երէ հիւսիսայնոց պատերազմին սկզբնափրքը եղաւ զերեաց ազատութիւնը, այս 5 հազար 500 միլիոն Ֆրանքով կարող էին գնել եւ ազատել ոչ միայն Հարաւային Ամերիկայի գերիները, նազա նաեւ Քուպայի ու Պրագիլի բոլոր գերիները, եւ տակաւին ստակ կուելնար:

Հարաւայինք եւս մեծ հաստատամտութեամբ որոշեցին իրենց ժողովոյն մէջ որ մինչեւ իրենց արեան վերջին կարիքը՝ իրենց ազատութիւնը պաշտպանեն: *Ճեֆերսոն Տէյթ* ձամբողութիւն բրաւ, եւ ճառախօսութիւններով հասարակաց եռանդը նորէն արծարծեց: Հարաւայնոց նաւական ոյժն եւս նորէն զօրացաւ, եւ հիւսիսայնոց վրայ քանի մի անգամ քաջութիւններ ցուցուցին եւ ոչ սակաւ վնաս տուին նոցա: Այժմ 6 մեծ նաւ կզրահաւորեն:

Հիւսիսայնոց երեւելի *Մոնիթոր* գրահանաւոր, որ *Մէտիւսալի* հետ անցեալ տարի բոլոր աշխարհս դող հանեցին, արդ երկուքն եւս ծովուն խորերը բազուած կհանգրին: *Մէ-*

սխալք՝ ձեռք չիցնալու համար ինքզինք ոչնչացուց . իսկ Մոնիթրոն չկրցաւ զիմանալ սաստիկ աշխուժութեան մը , ու ձն ոգով ընկզմնցաւ : Երեք ամսուան մէջ շինուած էր շտապամար , ուստի եւ հարկու չէր կարող յուսացուիլ որ հաստատուն շէնք ունենար , եւս առաւել որ առաջին փորձ մի էր այս կերպ նաւական ճարտարագիտութեան : Այժմ էրիբարձն նաւակառուցքը նոր ձեւով Փասէք անունով գրահանաւ մը շինեց , որ Մոնիթրոնէ շատ աւելի սարսափելի է , բայց զեւ սասարեզ չէ ելած այն անաոր հրէշը :

== Ամերիկայէն դառնամք աւելի մօտ երկիր մը . Սայիտ Փաշան (Եգիպտոսի փոխարքայն) տարույս առաջին օրերը մեռաւ , եւ տեղը յաջորդեց Իսմայիլ փաշան : Սա որդի է Խլրանիմ փաշային՝ որ 1849-ին հօրը (Մեհմեմետ-Ալիին) մահուանէն չետոյ՝ քանի մի ամիս բազաորութիւն ընկն վերջը մեռաւ , յաջորդ բողոյով Ապպաս փաշան որ, 1854-ին մեռաւ , եւ տեղը նստեր էր Սայիտ , Մեհմեմետ-Ալիի չորրորդ որդին : Արջտի որ Ապպաս փաշան հակառակ էր եւրոպական քաղաքականութեան , այնչափ եւս բարեկամ եղաւ Սայիտ եւրոպացոց , մանաւանդ Գաղղիացոց : Տերուշեանք մէջ Մեհմեմետ-Ալիին ժամանակէն սկսուած բարեկարգութիւնները առաջ տարաւ , Ֆէլլանները ազատեց , զինուորագրութիւնը բերեցուց ու միայն 8,000 զինուոր ոտքի վերայ պահեց , մինչդեռ Մեհմեմետ-Ալիին ժամանակ 200,000 ի կհասներ զօրաց թիւը : Սակայն այս եւս յայտնի է որ Սայիտ փաշան տերութեան գանձը վատնեց շուայլարար : Մօտերս եւրոպա բրած ճամբորդութեանը ժամանակ ցուցրցած անխնայ շուայլութեանը վրայ ամենքը ապշեցան : Եւրոպացոց սաստիկ յարեալ լինելով՝ շատ փախստական եւ աննշան եւրոպացոց մեծ ընդունելութիւն կընէր , եւ սկանառեսները կ'ազատմեն թէ այսպիսի բողոքներով քրանկներէն շատերը՝ որ զբաւանդին մէկ ստակ մը չունէին՝ այժմ միլիոններն տէր եղան : Սակայն Սայիտ փաշային անունը պիտի չմոռցուի Սիւեզի պարանոցին փորելու գործոյն ըրած պաշտպանութեամբն ու օգնութեամբը : Եւ թեպէտ պղտիկուց Փարիզ կրթութիւն առած էր , բայց զարմանքն այն է որ զեւ իւր արեւելեան նախապաշարմունքներէն ազատուած չէր : Ամեն ըրածն ու ընկելքը աստեղագիտի մը կհարցընէր (միւնէնէմ) եւ նորա խօսքէն դուրս չէր ելներ , կրսն : Այն աստեղագիտը իրեն գուշակած լինելով որ թիչ աստեղն պիտի մեռնի , Սայիտ նամարեցաւ , որ դաւաճանութեամբ մը պիտի սպանուի . ուստի վրայէ վրայ երկու զիշեր նոյն պալատը չէր պառկեր : Սակայն արդէն հրանդութիւնը վրան զօրացած էր , եւ հարկ չէր աստեղագետ լինել գուշակելոյ համար նորա հաւանական մերձաւոր մանր :

Իսմայիլ փաշային ինչ քաղաքականութիւն բռնելիքը որոշ չէ . ոմանք Անգղիացոց հակեալ կհամարին զնա , ուստի եւ Սիւեզի պարանոցին գործոյն ներհակ կձեռայընեն , բայց այս բանիս բաւական ապացոյց չունին . մանաւանդ որ նորա մտերմաց շատը գաղղիացի են :

== Եգիպտոսէն անցնիմք Կոստանդնուպոլիս . թիւրակիցք եւ օրավիթք մեծ խեղճութիւն կնկարագրեն Պօլսոյ մէջ , վաճառականութեան դադարումն , անգործութիւն , ստակի սպառումն , սնանկութիւն եւ տնանկութիւն :

Յունաստանի , Սրբիբուն եւ Գարատաղի խեղիքները տերութեան բաւական նեղութիւն կուտան : Մեկ բան մը

միայն կայ որ Սամանեան տերութեան նոր ոյժ կրնայ տալ՝ երէ կամենայ կառավարութիւնը փութով իզորձ զնկ զայն : Այս է Դրամանոցը (պանէր) , որ շատոնց է կլանմք թէ պիտի հաստատուի : Առ ժամս կարծեմ աւելորդ չէ որ ընթերցողաց ինտելեալ անդեկութիւնները տամ Տաճկաստանի դրամանոցին վերայ :

== Տաճկաստանի մէջ մինչեւ ցայժմ մէկ դրամանոց մը կայ որ Սամանեան Դրամանոց (անգղիարէն Ottoman Bank) կըսուի , որոյ արուար Պօլիս է եւ երկրորդական քաղաքներն Զմիւռնիա , Կալսաք եւ Պէլլուր :

Այս դրամանոցը 1857-ին հիմնուեցաւ անգղիական ընկերութեամբ մը որ 12 միլիոն ֆրանք դրամագլուխ ուներ : 1858 տարույն մէջ տերութիւնը Լոնտոնէն փոխառութիւն մը ըրաւ սորա ձեռքովը , որով միայն այն գործէն շահեցաւ ընկերութիւնը 1 միլիոն 200,000 ֆրանք : Ըսածեւ կիմացուի որ այս դրամանոցը առանձնական է եւ ոչ տերութեան :

1858-ին մայիսի 18-ին Կլէտարքն եւ Ռոտուրնալիի եւ Օ'փիլիեայի մեղանաւորները (սառուսթ) տերութենէն հրովարտակ եւ իրաւունք ընդունեցան որ բուն տերութեան դրամանոց մը հիմնեն՝ գաղղիարէն Banque de Turquie անունով , միանգամայն եւ իշխանութիւն առին որ իրենց ստորագրութեամբը դրամարդրեր հանեն , սակայն մինչեւ հիմա անգործ թողուցին իրենց հրովարտակը :

Մինչդեռ սորա տատամեալ կլինեալին , Շ. Լաֆիթր գաղղիացի սեղանաւորը առաջարկեց Տաճկի տերութեան որ 100 միլիոն ֆրանք դրամագլխով Ազգային դրամանոց մը հաստատուէ (Banque nationale) , շահն ու վնասը իրեն պահնելով . բայց եւ այս եւս անգործ մնաց՝ Անգղիոյ ծածուկ զինակացութեամբը :

Նոյն միջոցներուն երրորդ ընկերութիւն մ'ալ կազմուեցաւ , որոյ մէջ կզտնուին վերոյիշեալ Սամանեան դրամանոցին ընկերներն ու Փէռէր եւ Ֆուշլա անուանի սեղանաւորները , որ 75 միլիոն ֆրանք դրամագլխով ետեւեկ եղան եւ են՝ տերութեան դրամանոց մը հաստատուուն : — Վերջին լուրերէն շատ կուսացուի որ յաջողի սոցա ձեռնարկութիւնը :

Այս ամեն բանէն կիմացուի դրամանոցի մը անհրաժեշտ հարկաորութիւնը : Երբ Լաֆիթր Պօլիս հասաւ՝ իսկոյն շրնապիտէ ըսուած թղթերը բարձրացան , սրչափ եւս առաւել էր հաստատուն դրամանոց մի լինել՝ իրք ուրիշ վիճակ կմտնէին : Եւրոպայի մէջ Տաճկաստանի եւ Ռուսաստանի պէս երկիր մը չկայ որ այնչափ առատ նախնական նիւրեր ունենայ . Տաճկաստան որ կրնար ամենէն հարուստ երկիրը լինել , այժմ ամենէն աղքատն է . ոչ միայն բաւական էր ինքզինքը կերակրելու՝ այլ եւ բոլոր եւրոպան , երէ մշակուէր : Տորեն , զինի , իսղ , անասուն , բուրդ , մետաքս , բամբակ եւ այլն , բնութիւնը տուեր է առատարար . սակայն բնակչաց անհոգութեամբն ու տգիտութեամբը ոչ միայն նոյն իսկ Տաճկաստան չկրնար վայելել , այլ եւ եւրոպան կզրկուի այնչափ բարիքներէ՝ զոր հնարագետ ճարտարութիւնը կրնար հարիւրապատիկ աւելցընել :

== Սակայն միայն դրամանոցը չէ որ ազգի մը հարըտութիւն կըրէ , այլ անկէ ալ աւելի՝ ընտիր դաստիարակութիւն զուակաց նորա : Ձեզի փոքրիկ օրինակով մը ցու-

ցրենմ թէ ինչպէս բարեւեր եւ ազնիւ կրթութիւն առած տղայ մը իւր բաղդը կարող է շինել : Օրինակը առելի նամոզի է քան զամենայն յորդոր :

Անցեալ օրը ճաշի նրաւիրուած էի բարեկամի մը տունը . կարգէ դուրս գուարրութեան օր էր այն իմ բարեկամացս : Փառասոր նացիկերոյր , ազնիւ համադամներ , արեւմտեան ու նաեւ քանի մը տեսակ արեւելեան խորտիկներ , կուզային կերբային . սեղանին վրայ՝ Գաղղիոյ , Սպանիոյ եւ Մաճառի զինիններուն ամեն տեսակը կփայլէին : Միայն մեր նոյեան Հայու զինին էր որ կպակեք , բայց անոր տեղը դրացի նայամշակ Կախերը՝ բառական կրօներ ինծի պէս պանդուխտ Հայու մը համար : Ո՞վ էր այն հանդիսին դիպցազնը . — Մեր բարեկամին որդին Էտմոն Պ . . . . որ Սենթ-Պարալ դպրոցին բարձրագոյն դասու աշակերտն է . սա այն օրը հարիւր հազար ֆրանք ժառանգութիւն առեր էր , բայց ոչ հօրմէն , ոչ հօրեղբորէն , ոչ մերձաւոր կամ նեաւոր ազգականներէն , նապա այնպիսի անձէ մը որ Գաղղիա եւս չէր , այլ շատ նեաու . . . Տանիմարքա , մանաւանդ թէ անկից ալ շատ առելի նեաու , կուզեմ ըսել , անդիի աշխարհքէն : Նայեցէք թէ ինչ կերպով մեր բարեկիրք պատանին այս փառասոր ժառանգութեանն արժանի եղաւ :

Անցեալ տարի կիրակի օր մը մեր բարեկամին ընտանիքը Պուա-տը-Պուլօներ կերբան գրօսանքի , եւ Էտմոնին կրօնն որ ինքն ալ հոն գայ : Պուա-տը-Պուլօներ զիտէք որ մեծ է եւ մանաւանդ լի շրջագայող բազմութեամբ իկիրակիի , որով Էտմոն երկար ատեն վնտուելէն ետեւ երբ չկըրնար գտնել իւր ընտանիքը , իրիկունն ալ վրայ կհասնի , միտքը կդնէ որ ետ դառնայ իՓարիզ : Հոս կվագէ հոն կըվագէ որ կառք մը կարենայ գտնել , վերջապէս երբ յուսանատած չէր զիտեր թէ այնքան ճամբան ոտքով ինչպէս ընէ , նեաուանց կառք մը աչքին կերեւայ որ դեռ Փարիզէն նոր կուզայ եղեր՝ ուշ մնացած ճամբորդ մը քաղաք դարձրնելու յուսով : Կվագէ Էտմոն ու անպատմելի ուրախութեամբ կտռքին մեջ կցատքէ . բայց ձին յոգնած , ծարւած

լինելով՝ հարկ կլինի որ քիչ մը կանգ առնու , մինչեւ կառավարը խմցրնէ ու վրան ջուր զարնէ : Եւ անա անդիւն ձերուկի մը խղզուկ ձայնը կտուի , Կառավար , կառավար : — Պարոն , շատ ուշ է , բռնուած եմ , կպատասխանէ կառավարը , կերկեր ձայնով մը — , Ա՛խ , ինչ դժբաղդութիւն . . . Մտքը կօխեց . . . եւ ալ այսպէս ուժէ ընկած . . . Տէր Ատուած , այժմ ինչպէս այս անազին ճամբան ոտքով պիտի ընեմ . . . կնեձէ ձերուկը : Պատանին զըլուխը կղարձրնէ , ու տեսնելով ձերուկին ազնուական կերպը , կառքէն կցատքէ , , Տէր իմ , կըսէ , նրամեցէք , կաղաչեմ , երկուքիս ալ տեղ կայ այս կառքին մեջ , երէ կընդունիք : Շնորհակալ կլինի ձերուկը ու ճամբայ կընեն դեպի Փարիզ : Չերուկը կհարցրնէ պատանուոյն ո՞վ լինելը , որուն որդին լինելը , ո՞ր բնակիլը , բայց կժածկէ իւր ո՞վ լինելը : Մեծ ծառափողոցն (Պուլօսոր) որ կհասնին , օտարականը կուզէ իջնել , եւ երբ պատանուոյն ձեռքը սեղմելով շնորհակալութիւններ կկրկնէր , , Չարժեք տէր իմ , չարժեք , կպատասխանէ պատանին . սքարտքս էր կատարածս : Տարակոյս չունիմ որ ինչ որ ես ձեզ ըրի , ձեր որդին եւս զնոյն կընէր իմ հօրս : Կանցնի վրան ջորս ճինգ ամիս , եւ անա օր մը մեր բարեկամը Փարիզու երեսկի նօտարէ մը նրաւեր կընդունի հարկաւոր գործոյ մը համար , եւ ինչ մեծ կլինի զարմանքը երբ նօտարը կյայտնէ իրեն թէ Քովեն-հակէն (Տանիմարքայի մայրաքաղաքէն) իւր պաշտօնակից Ի . . . նօտարը իրեն կիմացրնէ թէ Պարոն Էտմոն Պ . . . կըրժառանգէ հարիւր հազար ֆրանք այն ձեր պարունէն՝ զոր օր մը , կէս ժամ մը , հօր պէս պատուեց եւ իւր կառքին մեջ հիւրընկալեց :

— Թող լսեն մեր պատանիք . բարերարութիւնը ոչ երբէք կկորսուի : Թող լսեն նաեւ մեր Հայազգի ժնոջք որ իրենց որդուցը դատարարականն համար քրաժ ծախքերնին փուճը չըբբար : Կըբութիւնը՝ ոչ միայն նաց կըբրէ , այլ եւ կէս ժամուան մեջ՝ ՀԱՐԻԻՐ ՀԱԶԱՐ ՖՐԱՆԿ :

Հ Բ Ա Հ Ա Տ .

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Հ Ա Ն Ե Լ Ո Ի Կ .

Միականի էր յոյն քաջաց երգիչ մը ,  
Միականի՝ Հուովմայ ուժին ջախիչ մը ,  
Աշխարհակալ մի մեծ հընոյն Ասիոյ  
Որդի կըսուի միականի հօր միոյ :  
Եթէ սոցա պատմութիւններ լաւ գիտես ,  
Կըսեմ՝ Թէ հին պատմութեան քաջ հըմուտ ես :